

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

«Գիտակցուած մահը անմահութիւն է,
չգիտցուած մահը մահ է»
Եղիշէ

Թուականներ կան պատմութեան մէջ, որոնք իրենց անջնջելի կնիքը կը ձգեն այդ ժողովուրդի հոգերանութեան վրայ: Այդ թուականներէն մին է Վարդանանց հերոսամարտը, որ 451 թուին, կարեւոր դարձակէտ մը եղաւ հայոց պատմութեան մէջ:

Հինգերորդ դարու կիսուն, Վարդանանց հերոսամարտը պայքարն էր հայ ժողովուրդին ընդդէմ պարսիկ աշխարհակալութեան, որ կը ծրագրէր իրեն հպատակ ազգերը, ընդ որս են հայերը, կրօնափոխ ընելով, ձուկել զանոնք պարսիկ ազգին մէջ:

Վարդանանց պատերազմը ազգային ահեղ գոյամարտ մըն էր, ուր պիտի վնուուէր հայ ազգին նակատագիրը:

Հայ գրերու գիտով, քրիստոնեութիւնը հայացած էր Հայաստանի մէջ եւ ուժեղ արմատներ նետած էր: Հայ եկեղեցին հզօր հոգեւոր բարոյական ուժ մըն էր, որուն տկարացումը պիտի տկարացնէր նաև հայ ժողովուրդի գոյատեւելու քափը: Յազկերտ Բ. քրիստոնեութիւնը խափանելով, պիտի հետապնդէր հայ ազգին ձուլումը պարսիկ ազգին մէջ: Հայ ազգը կը զգար ահաւոր վտանգը որ կը սպառնար իր գոյութեան: Հայ ազգի արի որդիները, գլխաւորութեամբ բաշարի Վարդանի, ընտրեցին «Գիտակցուած մահը» բան ազգուրացուրդիւնը:

Վարդանանց մարտի կները, չփնտոեցին ոչ նիւթական շահ, փառք կամ անցաւոր տիտղոսներ, այլ անոնք մարտիրոսացան, հայ ժողովուրդի գոյատեւման խորանին առջեւ: Թէեւ ուազմականօրէն պարտուեցանք, սակայն տարին բարոյական աննուանելի յաղթանակ մը, որ պահեց մեր գոյութիւնը մինչեւ օրերը իր գոյատեւումին:

Այս բարոյական յաղթանակն էր, որ եղաւ հայ ժողովուրդի հոգեւոր բարոյական դրամագլուխը եւ գենքը, ամէն անգամ որ, հայ ժողովուրդի գոյութիւնը վտանգի տակ էր:

Վարդանանց աննուան ոգին, մեզ գոտապնդեց, բաշալերեց եւ առաջնորդեց յաղթանակներու: Արցախի ազատագրական հերոսական պայքարը, Վարդանանց հերոսամարտի վերյանոնւմն է: Հայ ժողովուրդի պատմութիւնը չեղաւ դիւրանցանելի սարահարթ մը, այլ փորորկալից ելեւէջներով լեցուն գոյապայքար մը: Յազկերտներ միշտ եղան հայոց պատմութեան մէջ, բայց բռնի ուժը միշտ չէ որ յաղթանակով պսակուեցաւ, այլ բարոյական ուժը, կորովը, ան է որ պահեց հայ ժողովուրդը այդ նակատագրական պահերուն եւ երաշխիք մը եղաւ մինչեւ մեր օրերը իր գոյատեւումին:

Դարերու ընթացքին, շատ մը ազգութիւններ անհետացան պատմութեան բատերաբեմն, որովհետեւ հակառակ իրենց հզօր տնտեսական եւ ուազմական ուժին, զուրկ էին հոգեւոր բարոյական դրամագլուխէ, եւ այդ եղաւ իրենց անկման պատճառը:

Վարդանանց հերոսամարտը եղաւ հայ ժողովուրդի ներքին անառիկ բերդը, որ պահեց հայ ժողովուրդը ապահով եւ ուժեղ: Վարդանանց հերոսամարտը ինքնարուխ ընթառութիւնն է ընդդէմ խօսքի եւ կրօնքի ազատութիւնը ննշելու ձեռնարկած բռնակալութեան: Հայ ժողովուրդը երբէ չընդունեց Կասակներու «խոհեմ», «հեռատես» բաղաբականութիւնը, անոր մէջ տեսնելով իր պարտութիւնը եւ անհետացումը:

Վարդանանց հերոսամարտը, դարերու երկայնքին, ոգեւոլից հայ ժողովուրդը ազգասիրութեամբ, եկեղեցասիրութեամբ եւ ազատասիրութեամբ: Յազկիլու Բ., հակառակ իր հզօր ուզմական ուժին, չկրցաւ հայ ժողովուրդի հոգին ջնջել քրիստոնեութիւնը եւ ազատասիրութիւնը: Իր յաղթանակը ժամանակաւոր էր, որովհետեւ ան չէր հիմնուած գօրաւոր բարոյական եւ հոգեւոր

հիմներու վրայ: Ամեն տարի, կը տօնախմբենք Վարդանանց հերոսամարտի անձնազո՞հ նահատակներու յիշատակը, անոնք դարձած են խորհրդանիշը եւ ներշնչարանը անթիւ սերունդներու:

Թող անմեռ մնայ, Վարդանանց նուիրեալ քաջամարտիկներու սրբազն յիշատակը. ամէն:

ԱՆՈՒՇԱԽԱՆ Ռ. ՎՐԴ. ԶՂՋԱՆԵՍՆ

ԽԱԶԸ ԵՒ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ

ԱՅՆՈՒՄ՝ որ կը կարծեն՝ թէ Քրիստոնեութեան մէջ հանգստաւէտ ու խաղաղ կեանք մը պիտի գտնեն, աշխարհի հոգերէն ու նեղութիւններէն ազատ, ամենամեծ սխալը կը գործեն:

Կա՞յ արդեօ՞ քրիստոնեայ մը, որ մտածէ եւ ըստ նման անեշտութիւն մը:

Յիսուսի կարճատեւ կեանքին ու գործունեութեան մասին հրատարակուած բիւրաւոր հատորներու մէջ չենք կարդացած տող մը, ուր գրուած ըլլայ, թէ քրիստոնեայ հաւատացեալները, խաչեալ եւ յարուցեալ Փրկչին մօտ պիտի գտնեն երկրային բարիքներով ու երանութիւններով գեղուն՝ ուրախ ու անխոռվ կեանք մը:

Քրիստոս ինքը՝ ոչ մէկ ժամանակ եւ ոչ մէկ առիթով չ'ոգեւորեց իր հետեւրդները դիւրին ու դուրեկան խոստումներով:

Զկանչեց զանոնք տօնախմբութիւններու, խրախնանքներու եւ հոգեսպառ վայելքներու:

Զպարզեց անոնց կեանքին առջեւ, մեծ յաջողութիւններու եւ փառահեղ յաղթանակներու գեղանահանչ հորիզոնները:

Քացայայտօրէն ըսաւ, անոնք որ հաւատարմութեամբ կը բալեն իր նանապարհէն, պատրաստ պէտք է ըլլան

յոգնատանջ պարտականութիւններ ստանձնելու, արիւնոտ պայքարներ մղելու եւ հոգեկան բարձրագոյն պատնեշներու վրայ գոհելու եւ գոհուելու:

Եւ Յիսուս տուաւ առաջին գերազանց օրինակը անձնութեացութեան եւ դիւցազնական գոհուութեան:

Իր անձնագոհութիւնը սկսաւ ծնունդէն ու տեւեց մինչեւ իր երկրային ուղեւորութեան վախճանը:

Զոհողութիւն մը, որ աստուածային շողարձակում տուաւ Գողգոթայի արիւնաներկ բլուրին վրայ իր մարդկային կերպարին:

Զոհողութիւն մը, որ բացաւ մարդը մեծութեան եւ յաւերժութեան տանող լուսանանանչ նանապարհը:

Խաչը բերաւ յարութիւնը, խաչէն ծնաւ անմահութիւնը եւ խաչը դարձաւ յաւերժալոյս յաղթութիւններու խորհրդանիշը:

Շատեր կ'ուզեն յարութիւնը, կ'ուզեն սակայն՝ առանց խաչի գոհողութեան: Կ'ուզեն փրկութիւնը՝ բայց Փրկիչը չեն ուզեր:

Եւ շատ շատեր կը գտնեն խաչը՝ առանց սակայն յարութեան:

Յիսուս օրինակելի հեղութեամբ,